

ՅԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՊԳ

Երեւելի յիշատակներու գիւղ :

ՈՐՁՅՓ որ արեւելիք ընդհանրապէս չեն ծանչնար երեւելի յիշատակներուն յարգը ու չեն պահէր այնպիսի բաները , Եւրոպացիք այնչափ կը յարգեն ու շատ ստուգով կը գնեն ու կը պահեն : Ասոնց սովորութիւնը շատ գովելի է . բայց Անգղիացիք ամենէն աւելի գին կուտան այսպիսի բաներու , ուստի Եւրոպացւոց մէջ հաշակուած բան է իրենց աս բնաւորութիւնը : Ենչպէս մօտերա Ալբերտ իշխանը՝ որ Անգղիոյ Թագուհւոյն ընկերն է , 150 լիւրէ սթերլին տուեր ու գներ է ան վերարկուն՝ որ 'Եւրոն ծովակալը Թրաֆալկարի պատերազմին մէջ իր վրայ առած է եղեր : Աս այնչափ զարմանք չէ . աստեղծ գրքի մը մէջ Շէքսպիր բանաստեղծին ստորագրութիւնը 1 ըլլալուն համար , Անգղիացի մը 3000 ֆրանք տուեր առեր է : — Ան հագուստն որ Շուեռի Թագաւորը կարողոս ԺԲ հագած է եղեր փոթաւայի պատերազմին մէջ , 1825ին Անգղիացի մը գներ է 560,000 ֆրանքով : — Բանթ անուանով հաշակաւոր գերմանացի փիլիսոփային կեղծամը կամ սուտ մազը 2 ծախուեր է 200 ֆրանքի . իսկ Սթերն անուանով Անգղիացի մատենագրին կեղծամը ծախուեր է 1 ռոտրա 5350 ֆրանքով : — Ան գլխարկն որ 'Նափոլէոն գլուխը դրած է եղեր Էյլաւի պատերազմին մէջ , 1835ին ծախուեր է 1920 ֆրանքով : Կը թողուցք ասոնց նման շատ օրինակները :

Արեւելի Պէլին Եւրոպացիք :

ԵԳԻՊՏՈՍԻ կուսակալը Մէհմէտ Ալի փաշան շատ սեր ու պատիւ ցցուցած ըլլալով Գաղղիոյ Թագաւորին պզտի տղուն , որ Մոնփանսիէի գուբէրնատի , մօտերա Գաղղիոյ Թագաւորը իբրեւ իր շնորհակալութեանը նշան՝ խրկեր է կուսակալին Լեգէոն պատուոյ ըսուած ասպետութեան կարգին մեծ նշանը : Եւ որովհետեւ կուսակալին իշխանացը մէջ մեծ պատիւ ունի Եւրոպացւոց առջև իրեն հանձարովն ու գործունէութեամբ մեր ազգային Արթին պէյ իշխանը , Թագաւորը իրեն ալ (որ արգէն նոյն ասպետութեան կարգին մէջ սպայի աստիճանն ունէր) հրամանատարի աստիճան տուաւ 3 : Աս ըսողը ուրախութեամբ առինք մենք Գաղղիոյ օրագիրներէն , և մեր ընթերցողաց ալ կը հաղորդենք սիրով :

1 Ինչա :

2 Փէրոնա :

3 Լեգէոն պատուոյ ըսուած ասպետութեան կարգը 'Նափոլէոն Պոնափաութիէն գրածն է , ինչպէս ուրիշ անգամ յիշեցինք . հիմակուան Թագաւորն ալ նոյն հաստատած ըլլալով , որոշած է որ մեծ նշան ունեցող անձանց թիւը միայն 80 է . մեծ սպայից թիւն է 160 , հրամանատարներունը 400 , սպայիցը 2000 , իսկ հասարակ ասպետներուն թիւ որոշուած չէ :

Օրագրաց օրագիր :

ԱՆԳԴԱՅԻՆՈՑ ընթերցասիրութեանը վրայ ուրիշ անգամ խօսք եղած էր . անոր հաստատութիւն ըլլայ նաև աս բանս , որ 1 ռոտրայի մէջ հիմա նոր օրագիր մը սկսեր է ելլել՝ այնչափ մեծ՝ որ ինչուան հիմա նմանը չէ եղած : Աս օրագիրը 24 երես է , ու 144 սիւն . ամէն մէկ սեան մեծութիւնը Բազմավիպս ութը երեսին չափ կայ , ըսել է թէ մեր Բազմավիպին 72 թերթը՝ ան օրագրին մէկ թերթին չափ է :

Հեռա հրաբուխի բռնկիւն :

ԻՍԼԱՆՏԱ կղզիին մէջ տասը հատի չափ հրաբուխ կը համրեն , որոնց մէջ ամենէն անուանին է Հեքլա լեւը : Ասոր վերջի բռնկիւնը եղած էր 1766ին . աս տարի նորէն բռնկեր է . օրով առաջ սոսկալի ձայներ հանելով գետնին տակէն , ու ետքը սեպտեմբերի 2ին կէսօրը ահագին թնդմամբ ճաթեր է այլալ կողմերէն ու սկսեր է կրակէ ծովու պէս լաւան դուրս տալ : 'Նոյն օրը Ֆերոէր ըսուած կղզիներէն մէկուն ալ մեծ մասը անձրևի պէս մոխիր եկեր է՝ անկաքարի 1 նման . որ յայտնի կ'երևնայ թէ Հեքլային ճաթած ատենը եղած ու ինչուան հոն նետուած է :

Ոստոնիսն ճամբորդութի գէղ 'ի հարաւային Բեւեռ :

ԻՆՉՈՒՆՆ հիմա նաւորդները աւելի կրցեր էին հիստիսային բեւեռին մօտենալ՝ քան թէ հարաւային բեւեռին : Աս տարի փոխա ըսուած նաւով Մուր նաւապետը Անգղիացւոց տերութեան ծախքովն ու հրամանովը առաջ գնացեր ու այնչափ մօտեցեր է հարաւային բեւեռին՝ որ ինչուան հիմա մէկն ալ չէր մօտեցած . թէպէտ լեւան պէս գիզուած սառերը արգելք եղեր են ասոր ալ ու չեն թողած որ աւելի առաջ երթայ : Միայն թէ յայտնի տեսեր ու ստուգեր է որ բեւեռին տակը ցամաք երկիր է . աս ցամաքը մէկ երկու տարի առաջ ուրիշ երկու նաւեր հեռուէն տեսած ըլլալով անուան գրեր էին Եւրոպայի Վիկտորիայ : Հիստիսայգին երեւոյթը ան կողմերը այնչափ լուսաւոր ու պայծառ է եղեր որ սաստիկ մութ գիշերներն ալ անոր լուսովը գիրք կը կարդացուէր կ'ըսեն : Ուրիշ ասոր նման շատ զարմանալի գիտողութիւններ ըրեր են աս նաւով գնացողները , որ հետ զհետէ կը հրատարակուին :

1 Փոնա :